

մութիւնն և ոչ թերևս օտարաց յայսմ՝ Աշոտոյ համեմատ մը գտնեն . և եթէ սրբազան զարմանք մը բերէ պսակն այն՝ ՚ի գլուխ 12 տարեկան արքային Սոզոմոնի , սրբազան և սիրելի սխրանք ըլլայ ինձ և քեզ , Հայկակ , քագս այս ոսկի խառնեալ յարծաթ ալիս գրեթէ 70ամեան գլխոյ արքային Աշոտոյ . կարծեմ ոչ որ յաննախանձ զգաստից , որ ազգէ այլ ըլլայ , կըրնայ ուրանալ մեր Բագրատունւոյն փառքը , և մեզի ընկած պարծանքը : Այս յիշատակիս հետ անգամ մ'այլ յիշեմք այս հայրենեաց հօր երախտագէտ որդւոց մեծագով և ազնուախոհ մտածութիւնն , որ անոր բազմամեայ անձնանուէր խնամոց արտաքին ցոյց փոխարինի տալ մտածեցին և յաջողեցան՝ զթագն Հայոց միազըլխութեան . և թերևս յետ աւուրց Ս . Տրգատայ այս առաջին անգամ միասիրտ և միաբերան իշխանք զանազան աշխարհաց և գաւառաց Հայոց՝ կանչեցին և գրեցին Աստուծազօր կամ Աստուծապա՛ն քագաւոր մեր . և նա գրեց իր հրովարտակաց և պարգևագրաց տակ ոսկի կնքոյն քով՝ Աշոտ Բագրատունի քագաւոր Հայոց՝ : Բայց աւելի քան զայս ոսկի կնիքներն և պսակներն , աւելի քան Յունաց կայսրէն զրկած թագն և երեքկրկին ոսկէկնիքն<sup>2</sup> , աւելի քան զայն հարուստ ընծաներն՝ զոր թագաւորն ընդունեցաւ , և զոր կրկնապատիկ տուաւ և զրկեց մերձաւորաց և հեռաւորաց , աւելի քան զիշխանաց և ժողովրդոց իրեն ցուցած մեծարանքն և հըպատակութիւնն , աւելի քան զզօրաց զինաչարժութիւնն , ռամկաց հանդէսն , աւելի քան զպատերազմական , քաղա-

1 . Յանուն Աշոտոյ գրուածք դեռ ծանօթ չէ մեզի , բայց կան մնան դեռ իր որդւոյն Սմբատայ ստորագրութիւնն այս օրինակաւ գրոջմած յամի 906 . և մեծամեծ իշխանաց Սիւնեաց և Արծրունեաց ստորագրութիւնքն՝ կոչելով զնա Խօգա . . . ր . ր :

2 . Վասն զի կայսրն բաց յամիրապետէն ուրիշ ամենայն արևմտեան և արևելեան թագաւորաց և իշխանաց և սրբազան հայրապետին՝ միակ կամ կրկին ոսկի գրամաչափ կնքով խաւրեր թուղթ , միայն մեր թագաւորաց անոնցմէ մեծ եռապատիկ կնիք կու գնէր :

քական և եկեղեցական փողոց և երաժշտութեանց ձայնակցութիւնն , քան զայս ամէնքն աւելի հաճոյական էր տեսնել զԱշոտ յարքունիան Շիրակաւանի , ՚ի մէջ բազմասերունդ ընտանեացն , եղբարց , որդւոց և թոռանց , փեսայից և հարսանց , հին Հայկազանց և Եբրայեցւոց ջոջգլուխ նահապետի մը պէս . տեսանել զարի արքայն Աշոտ ՚ի գահաւորակի իւրում , որոյ սիւնք արծաթիք , կոնքն ոսկի , ձեղուն ծիրանի և մէջ նորա ականակապ , տարածեալ սէրն (բանուածք բաստեռանն) ՚ի դատերացն թորգոմայ . — տեսնել այն հայրական և որդեկան գորովն ու խանդալատանքն , կտրիճներուն թափ թափ և շուտ շուտ շարժիլն , փափուկներուն հեզիկ նազիլն . և այդ կայտառ ու պայծառ թիթեռնանման թռուիկներուն վեր վեր ցատքտեղն , պապուն վիզը պլլըւիլն , ու թեթե թաթիկներով՝ թագին դեռ իրենց անծանօթ՝ ծանրութիւնը կշռելն , և մատիկնին մէկ մը անոր զարգերուն մէջ մէկ մը անկէ փայլուն ալեաց մէջ մտցընելն : Աստուածասէր և ընտելասէր տանուտէր նահապետ մը թագաւորական փառք պերճացեալ , արդարև այս է գոհարակապ ոսկի մատանին : Երանի . . . այնպիսի մատնին՝ ՚ի մատն հագնողին՝ թէ պագնողին :

Շարունակի

Հ . Ղ . Վ . Ա .

Ա . Ղ . Ա . Ի . Ն . Ի

թ .

Այն միջոցին դեռ Օրսոյ և Աղաւնի ճամբանին առաջ կը տանէին : Առջի բերան ձիերնին վազցուցած ատեննին չկրցան իրարու հետ խօսիլ . բայց երբ զառիվայրերէ ելլելու միջոցը կենդանիները կամաց կը քայքայէին , Այաչչիոյ թողուցած բարեկամներնուն վրայ

խօսք կը բանային : Աղաւնի գովեստով կը խօսէր Լիւզիոյ շնորհալի կերպին վրայ . ետքը հազարապետին հարուստ ըլլալն ուզեց իմանալ , և թէ արդեօք Լիւզիա իր միածին աղջիկն էր : Ինծի անանկ կ'երևայ , կը զուրցէր Աղաւնի , թէ սըր Նէվիլ շատ գութ ունի վրադ . . .

— Օրսոյ լուռ կեցաւ . . . մեր ազգա-տոհմն ալ ատենօք հարուստ է եղեր , այսօրուան օրս ալ նշանաւորներէն մէկն է կղզւոյս մէջ : Ազնուականութիւնը՝ գարարալ ցեղերուն մէջ միայն մնացած է հիմա . և մենք հնազոյններէն մէկն ենք : Գիտես , Օրսոյ . թէ որ ես քու տեղը ըլլայի , շիտկէ շիտակ Լիւզիան կը խընդրէի հօրմէն հարսնութեան . (Օրսոյ ուսերը թօթվեց) : Իրեն օժտովը Ֆալսէդ-դայի անտառը կը գնէի և մեր բնակութեան մօտ եղած այգիները , և տաշած քարէ ալ ազուոր տուն մը կը շինէի :

— Խենթեցեր ես , Աղաւնի , պատասխանեց Օրսոյ՝ ձին վազցրնելով :

Այս կերպ խօսակցութեամբ շատ մը ճամբայ ընելէն վերջը , գեղ մը հասան Պոգոնեանոյի մօտ , ուր ուզեցին ճաշել և գիշերն անցընել բարեկամի մը տուն : Մեծ մարդասիրութեամբ ընդունուեցան . Գորսիգացոց հիւրասիրութիւնն աղէկ ճանչնալու համար՝ պէտք է փորձով տեսնել : Երկրորդ օրը բարեկամին հետերին ընկերեց փարսախ մը տեղ . և բաժնուելու ատենը

— Կը տեսնաս , ըսաւ Օրսոյի , սա անտառն և մաքին . մարդ մը՝ թէ որ ճախորդ գործողութիւն մը ըրած ըլլայ՝ տասը սարի հանգիստ անոնց մէջ կրնայ պահուրտիլ ու ազատիլ զինուորաց ձեռքէն : Այս անտառները կ'երթան կը միանան վիցցավոնայի անտառին հետ . և թէ որ պահուրտողը բարեկամներ ունենայ Պոգոնեանոյի կամ շրջակայից մէջ , իր կենաց ամէն պիտոյքը կը գըտնայ : Ի՛նչ գեղեցիկ հրացան ունիս . անշուշտ շատ հեռուն կը նետէ ասիկայ . ես կարծեմ որ կինճէն զատ ուրիշ բան ալ կրնաս սպաննել ասով :

Յետոյ գրկախառն համբուրիւ բաժնուեցան իրարմէ . և իւրաքանչիւրն իր

ճամբան գնաց : Մեր ճանապարհորդքը մօտեցան Բիէդրանէրայի , և երբ նեղ կիրճէ մը պիտի անցնէին , եօթը ութը հոգի տեսան հրացաններով զինեալ , ուրոնցմէ մէկ երկուքը քարերու վրայ նըստեր էին , այլը խոտին վրայ պառկեր , իսկ մնացածները ոտքի վրայ և պահպանութեան հետ կ'երևային . ձիերնին ալ իրենցմէ քիչ հեռու կ'արածէին : Աղաւնի պզտի զիտակով մը զննելէն վերջը ,

— Մեր մարդիկն են , աղաղակեց ուրախութեամբ . Բիէրուչիոյ ճիշդ կատարեր է առած հրամանը :

— Ո՞ր մեր մարդիկը :

— Մեր հովիւներն են . երկու օր առաջ Բիէրուչիոն զրկեցի որ երթայ ժողվէ այս կտրիճներն , որպէս զի քեզի ընկերեն մինչև տուն . որովհետև չվայլեր որ առանց բազմութեան մտնաս Բիէդրանէրա . թող որ Պարրիչինիններուն ձեռքէն ամէն բան կու գայ :

— Աղաւնի , ըսաւ Օրսոյ խստութեամբ , ես քանի հեղ զուրցեցի որ Պարրիչինիներուն և քու անհիմն կասկածներուդ վրայ չխօսիս հետս : Ես չեմ ուզեր ծիծաղելի ըլլալ ասանկ դատարկ մարդկանց խմբի մը հետ տունս մտնալով . և կը զարմանամ ինչպէս ժողվեր ես զատնք առանց ինծի իմաց տալու :

— Եղբայր իմ , մոռցեր ես հայրենիք . ինծի կ'իյնայ վրադ հսկելն երբոր դու անխոհեմութեամբ վտանգի մէջ կը գնես անձդ . ինչ որ ըրի՝ պէտք էր ըրած ըլլայի :

Նոյն միջոցին հովիւները տեսան զիրենք , և ձիերնին հեծնալով՝ իրենց ընդառաջ ինչան կայծակի պէս :

— Կեցցէ Օրս՝ Անտոն , պոռաց առոյգ ծերունի մը ճերմակ մօրուքով , որ գորսիգացի չուխայէ կնգղաւոր վերարկու մը առած էր վրան՝ իր այծերուն մորթէն աւելի հաստ : Ճիշդ հօրը կը նմանի . միայն աւելի բարձրահասակ և աւելի զօրաւոր է : Ի՛նչ ընտիր հրացան . այս հրացանին վրայ պիտի խօսուի , Օրս՝ Անտոն :

— Կեցցէ Օրս՝ Անտոն , աղաղակեցին

ամէնքը միաբերան : Գիտէինք որ վերջապէս կու գայ ինքը հոս :

— Ա՛հ, Օրս՝ Անտոն, զուրցեց աղիւսի գունով յաղթանգամ հովիւ մը, ինչ ուրախութիւն պիտի զգար հայրդ թէ որ հիմա հոս ըլլար գրեզ ընդունելու : Ազնիւ անձ էր . դու այսօր զինքը տեսած կ'ըլլայիր՝ թէ որ խօսքիս մտիկ ըրած ըլլար, թէ որ թող տուած ըլլար որ ձիուտիչէի բանը լմնցընեմ . . . կրտրիճ մարդը մտիկ չըրաւ ինձի . բայց հիմա աղէկ իմացած է որ ես իրաւունք ունէի անանկ խօսելու :

— Բան մը չէ, պատասխանեց ծերունին . ուրիշ փնաս մը չկայ՝ բայց եթէ քիչ մը աւելի սպասած կ'ըլլայ ձիուտիչէն :

— Կեցցէ Օրս՝ Անտոն, պոռացին դարձեալ ամէնքը միաբան և տասը տասուերկու հրացան պարպուեցան :

Օրսոյ առջի բերան չկրցաւ բերանը բանալ բազմութեան մէջ, որ չորս կողմըն առեր էին և ամէնքը մի և նոյն միջոցին խօսելով՝ ձեռքը կ'ուզէին թօթվել : Վերջապէս հրամայողական և սաստող կերպով մը

— Բարեկամք, ըսաւ, շնորհակալ եմ ձեր՝ իմ և հօրս վրայ ցրցուցած սիրոյն . բայց չեմ ուզեր որ մէկը ինձի խորհուրդ տայ . ես գիտեմ ընելիքս :

— Իրաւունք ունի, իրաւունք ունի, գոչեցին հովիւները : Բաւական է գիտնաս որ մենք քուկդ ենք :

— Գիտեմ . բայց հիմա մարդու պէտք չունիմ, որովհետեւ տունս վտանգի մէջ չէ : Ձեզ տեսնեմ, ելէք ձեր այծերուն գացէք . ես Բիէզրանէրայի ճամբան գիտեմ, առաջնորդի պէտք չունիմ :

— Բնաւ մի վախնար, Օրս՝ Անտոն, ըսաւ ծերունին . աւնը այսօր չեն համարձակիր երևնարու . մուկը կը վազէ ծակը կը մանայ՝ երբոր կատուն դուրս կ'ելլէ :

— Կատու դու ես, ճերմակ մօրուք, պատասխանեց Օրսոյ : Ի՛նչ է անունդ :

— Ի՛նչ, չեն ճանչնար զիս, որ այնչափ անգամ խածնող ջուրոյս վրայ առեր եմ գրեզ : Միտքդ չի՞գար Բոլոյ կրիֆֆոն . կտրիճ մարդ է, ինչպէս կը տեսնես, և

հոգւով ու մարմնով տէլլա Ռէպպիաներուն հետ է : Երբոր հրացանդ խօսի օր մը, խօսք մը զուրցէ՝ ձեռքի ծեր հրացանս, որ իր տիրոջն հասակակից է, լուռ չկենար . ապահով եղիր, Օրս՝ Անտոն :

— Աղէկ, աղէկ . բայց հիմա դացէք ու թող տուէք որ մենք ճամբանիս շարունակենք :

Վերջապէս հովիւներն հեռացան, բայց մերթ ընդ մերթ ճամբուն բարձր տեղերը կանկ կ'առնէին նայելու համար թէ արդեօք դարանի նստողներ կային, և միշտ կը ջանային Օրսոյի և իր քրոջը մօտ ըլլալու, որպէս զի պէտք եղած աւտեն օգնութեան հասնին : Եւ ծերունին Բոլոյ կրիֆֆոյ կ'ըսէր ընկերացը . Ես հասկըցայ Օրսոյի միտքը . մտքի դրածը չուզեր ըսել . բայց անշուշտ պիտի ընէ : Բոլորովին հօրն ելած է : Ես խօսք կու տամ որ ամիս մը չերթար՝ գեղապետին մտրթէն տիկ մը կրնայ շինուիլ :

Ասանկով Օրսոյ տէլլա Ռէպպիա մը տաւ իր գեղն և հասաւ իր գարշորայ հարց հին տունը : Տէլլա Ռէպպիաներուն կողմնակիցները, որ երկայն ատենէ ՚ի վեր անգլուխ մնացած էին, բազմութեամբ ընդառաջ եկեր էին, և գեղին բնակիչներէն անոնք՝ որ չէզոք էին՝ դրաներնուն առջևը կեցած, անոր անցնելը տեսնալ կ'ուզէին . իսկ Պարրիչինինները տուններնին քաշուած՝ վանդակափեղկերուն մէջէն կը նայէին :

Բիէզրանէրա գեղը անկանոն ձևով շինուած է, ինչպէս Գորսիգայի բոլոր գեղերը . աներն ասդիս անդին ցրուած են պզտի սարահարթի մը վրայ : Գեղին մէջտեղը մեծ կաղնի ծառ մը բարձրացած է . քովը կրանիտեայ աղբիւր մը, ուր փայտեայ խողովակով մօտիկ ակունքէ մը ջուր կու գայ : Այս հասարակաց օգտակար շինուածքը տէլլա Ռէպպիաներուն ու Պարրիչինիններուն արդիւնքն է . բայց ասով չկարծուի որ ատենօք այս երկու ցեղերուն մէջ սէր և խաղաղութիւն կը տիրէ եղեր . ընդ հակառակն՝ նախանձու պատճառաւ ըրած են այս բանս : Տէլլա Ռէպպիա հազարապետը

պզտի գումար մը զրամոյ զրկեր էր գիւղական բարեկարգութեան գլխաւորաց աղբիւրի մը շինութեանն համար. առ տեսնելով Պարրիչինի փաստարանն՝ ինքն ալ ստակ զրկեց, և երկուքին նախանձորդութենէն օգուտը Բիէզրանէրայի եղաւ: Կաղնիին և աղբիւրին քով դատարկ տեղ մը կայ՝ զոր հրապարակ կը կոչեն, ուր պարապորդները կը ժողվուին իրիկուան դէմ. երբեմն թողլով կը խաղացուի հոն, և տարին անգամ մը՝ բարեկենդանի մէջ պար կը բռնեն: Հրապարակին երկու ծայրերը մէյմէկ կրանիտեայ շէնք կայ՝ աւելի բարձր քան թէ լայն. և են տէլլա Ռէպպիաներուն և Պարրիչինիներուն աշտարակները: Ճարտարապետութիւննին նոյն, բարձրութիւննին ալ նոյն, որով կը տեսնուի որ բազմ ինչուան այն ատեն հաւասար բռնած էր երկու ազգատոհմերը:

Գէշ չըլլար կարծեմ բացատրելը թէ ինչ են այս աշտարակ ըսուածները: Քառակուսի շէնք մ'է՛ գրեթէ քառասուն ոտք բարձրութեամբ. դուռը նեղ է և հողէն ութը ոտք բարձրութեամբ, ուր շտակ սանդղէ մը կ'ելլըցուի: Դրան վրայ դուրս ելած պատուհան մը կայ, որուն տակէն ծակ մը բացուած է. ան ծակէն առանց վտանգի՝ ներս գալ ու զող թշնամի մը կրնայ սպաննուիլ: Պատուհանին և դրան միջոցին վրայ երկու վահանակ կայ, որոնցմէ մէկուն վրայ ատենաք ճենովայի խաչը քանդակուած էր. իսկ մէկալին վրայ տանտէր ազգատոհմին կնիքը կը տեսնուի: Պատուհանին շրջանակին և վահանակներուն վրայ հրացանի գնտակներու հետքեր կային. այս պարագայն ալ գիտնալէն վերջը՝ Գորսիզայի միջին դարու բնակարանի մը գաղափարն սուած կ'ըլլայ ընթերցողը: Մոռցայ ըսելու որ բնակութեան շէնքերն ալ աշտարակներուն հետ միացած կ'ըլլան, և երբեմն ներքին հաղորդակցութիւն ունին:

Տէլլա Ռէպպիաներուն աշտարակն ու տունը Բիէզրանէրայի հրապարակին հիւսիսային կողմը բռնած են. իսկ Պարրիչինիներուն աշտարակն ու տունը՝

հարաւային կողմը: Հիւսիսային կողմին աշտարակէն մինչև աղբիւրը՝ տէլլա Ռէպպիաներուն ճեմելիքն է, իսկ գիւմացի կողմը՝ Պարրիչինիցեղին: Հազարապետին կնոջ թաղմանէն ետքը՝ ոչ երբէք երկու ազգատոհմից անձինքներէն մէկը մէկալ ցեղին ճեմելեաց վրայ տեսնուեր էր: Օրսոյ շտակ երթալ ուզելով՝ գեղապետին տանն առջևէն պիտի անցնէր. բայց Աղաւնի իմաց տուաւ և բռնադատեց որ նեղ փողոց մը մտնան, որպէս զի չստիպուին հրապարակէն անցնիլ տուն մտնելու համար:

— Ինչո՞ւ համար նեղութիւն պիտի քաշեմ, պատասխանեց Օրսոյ. հրապարակն ամենուն չէ: — Ըսաւ և ձին առաջ քշեց:

— Կտրինճ սիրտ, ըսաւ ինքնիրեն Աղաւնի: . . . Ո՛վ հայր իմ, վրէժդ պիտի առնուի:

Հրապարակն որ հասան, Աղաւնի Պարրիչինիներուն տանն ու եղբօրը մէջ անցաւ, և միշտ աչքը տնկած կը նայէր թշնամեաց պատուհաններուն վրայ: Տեսաւ որ պատնիշով ամբացուցեր էին, և պատուհաններուն վարի կողմը մեծ կոճղերով զոցելով՝ վերերէն նեղ ծակեր բացեր էին, որպէս զի եթէ յարձակմունք ըլլայ վրանին՝ կարենան ապահովութեամբ յարձակողներուն վրայ հրացան պարպել:

— Վատ մարդիկ, ըսաւ Աղաւնի: Տես, եղբայր իմ, սկսեր են ներս քաշուիլ. բայց օր մը պէտք է դուրս ելլեն:

Օրսոյի՝ հրապարակին հարաւային կողմէն անցնիլը մեծ տպաւորութիւն ըրաւ Բիէզրանէրայի բնակչաց վրայ, և յանդգնութիւն սեպուեցաւ: Չէզոք կեցողներուն համար մեծ խօսակցութեան նիւթ մը եղաւ այս բանս՝ իրիկունը կաղնի ծառին տակ ժողվուած ատեննին:

— Աղէկ որ, կ'ըսէին, Պարրիչինիին տղաքը հոս չէին. չէ նէ՛ անոնք հօրերնուն պէս համբերող չեն, և թերեւ իրենց թշնամոյն յանդգնութիւնը կը պատժէին նոյն միջոցին: — Միտքերնիդ պահեցէք, տղաք, ինչ որ ձեզի հիմա պիտի ըսեմ, զուրցեց ծերուն մէկն որ

գեղին պատգամն էր . այսօր Աղաւնիի  
դէմքը դիտեցի . անոր գլխուն մէջ բան  
մը կը պտըտի : Օրուն մէջ վառօդի հո-  
տեր կ'առնեմ . քիչ ատենէն սպանդա-  
նոցի միս աժան գնով պիտի ծախուի  
Բիէդրանէրայի մէջ :

Ժ

Օրսոյ մատաղ հասակին մէջ բաժ-  
նուած ըլլալով հօրմէն , չէր ճանչցած  
զանիկայ : Տասնըհինգ տարուան էր Բիէ-  
դրանէրայէն Բիզա գացած միջոցն ուս-  
ման գրուելու համար . հոնկից ալ զի-  
նուորական դպրոց անցեր էր , այն մի-  
ջոցին որ Կիլիկոլլիոյ կայսերական դրօ-  
շակն Եւրոպիոյ մէջ կը քայքայէր : Ցա-  
մաք երկրի վրայ մէկ քանի անգամ տե-  
սեր էր զանիկայ , և միայն 1815 տա-  
րոյն այն վաշտին մէջ գտնուեցաւ՝ ո-  
րուն կը հրամայէր իր հայրը : Բայց հա-  
զարապետը զինուորական բարեկար-  
գութեան սաստիկ պահանջող ըլլալով ,  
իր որդւոյն հետ ալ անանկ կը վարուէր՝  
ինչպէս ուրիշ երիտասարդ տեղակալ  
սպայից հետ , այսինքն մեծ խստութեամբ :  
Ասանկով երկու տեսակ գաղափար ա-  
ռեր էր Օրսոյ հօրը վրայ . մէյ մը միտ-  
քը կը բերէր զանիկայ Բիէդրանէրայի  
մէջ , որ սուրն իր ձեռքը կու տար , և որ-  
սէն դարձած միջոցը թող կու տար որ  
պարպէր իր հրացանը . նոյնպէս կը յի-  
շատակէր անոր առաջին անգամ իրենց  
հետ սեղան նստեցընելը զինքը երբոր  
դեռ պզտի տղայ էր : Մէյ մ'ալ միտքը  
կու գար տէլլա Ռէպպիա հապարապետն ,  
որ զինքը բանտ կը փակէր ո և իցէ երի-  
տասարդական պակսութեան մը հա-  
մար , և տէլլա Ռէպպիա անունը միայն  
կու տար իրեն : — Տեղակալը տէլլա Ռէպ-  
պիա , պատերազմի տեղւոյդ վրայ չես .  
իրեք օր բանտ քեզի : — Զինուորներդ  
պահանջողաց զնդէն շատ հեռացեր են .  
հինգ օր բանտ : — Ընտանեկան գլխարկ  
դրեր ես գլուխդ՝ կէսօրուրնէ հինգ վայր-  
կեան վերջը . ութ օր բանտ : Մէկ ան-  
գամ մը միայն , Շատ աղէկ , Օրսոյ , գոհ  
եմ՝ զուրցեր էր , բայց նայէ որ խոհեմ

ըլլաս : Բայց Բիէդրանէրա ստացած ըզ-  
գացմունքն այս վերջին յիշատակները  
բողբովին Օրսոյին մտքէն կը ջնջէին . իր  
տղայութեան տեղեաց և իր սիրելի մօ-  
րը գործածած կահկարասեաց տեսու-  
թիւնը՝ քաղցր ու միանգամայն սրտա-  
ճմիրկ զգացմունքներով կը յուզէին իր  
սիրտը . ասոնցմէ զատ , այն փոթորկա-  
լից ապագայն որ կը գուշակէր իր ան-  
ձին համար , այն յառաջատես՝ բայց  
տարտամ անհանգստութիւնն որ քրոջը  
կերպը կու տար իրեն , միանգամայն այն  
վախն ալ թէ չըլլայ որ Այաչիոյի բա-  
րեկաւքն այցելութեան եկած միջոցին՝  
գոհ չըլլան իր տանը վրայ , այս ամէն  
մտածութիւնները կը տազնապէին զին-  
քըն ու վհատութիւն կը բերէին վրան :

Ընթրիքի միջոց սկսած ընկուզէ մեծ  
բազմոցի մը վրայ նստաւ , ուր կը նրս-  
տէր հայրն ընտանեկան սեղանի միջոց .  
և ժպտելն եկաւ երբ տեսաւ զԱղաւնի  
որ կը պատկատէր իրեն հետ սեղան  
նստելու : Բայց ախորժեցաւ որ քոյրն  
կերակրոյ միջոց չխօսեցաւ հետն և մէ-  
կէն առանձնացաւ . վասն զի սիրտը  
շատ երած ըլլալուն՝ կը վախէր որ տե-  
ղիք կու տար անոր պատճառաբանու-  
թիւններուն : Գլուխը ձեռքին կոթըն-  
ցուցած՝ երկայն ատեն անշարժ կեցաւ ,  
և վերջի տաանուհինգ օրուան անցուցած  
կենաց տեսարանները մտքէն կ'անցը-  
նէր : Սարսափով մը կը մտածէր որ ա-  
մէկը կը սպտտէին տեսնալ թէ ինչ  
կերպ պիտի բռնէր Պարրիչինիներուն  
հետ , և թէ փատ մարդ պիտի սեպուէր՝  
եթէ վրէժխնդրութիւն չընէր : Բայց  
նուակից վրէժ պիտի առնեմ՝ կ'ըսէր ինքն  
իրեն : Չէր կրնար Պարրիչինիներուն  
վրայ ձգել յանցանքը . իրօք իր ազգա-  
տոհմին թշնամիներն էին , բայց իրեն  
կ'երևար որ Գորսիգացուոյ յատուկ բար-  
բարոսական նախապաշարմունք մըն էր  
զանոնք մարդասպան սեպելը : Երբեմն  
նէվիլ օրիորդին տուած գոհարին վրայ  
կը նայէր և ցած ձայնով կը կրկնէր .  
« Կեանքը պատերազմ մըն է » . բայց  
վերջապէս հաստատութեամբ մը ինքն  
իր անձին ըսաւ . « Պիտի յաղթեմ այս

պատերազմին » : Այս աղէկ մտածութեամբ զօրացած՝ ուղբի վրայ ելաւ, և կանթեղն առած դէպ իր սենեակը պիտի երթար, մէյ մ'ալ դուռը զարնուեցաւ : Ժամանակն այցելութեան ատեն չէր : Աղանի մէկէն երեցաւ աղախնոյն հետ . — Բան չկայ, ըսաւ դէպ 'ի դուռն երթալով : Սակայն բանալէն առաջ հարցուց թէ ո՞վ էր զարնողը : Անոյ ձայն մը պատասխան տուաւ՝ թէ Ես եմ : Մէկէն փայտեայ ձողն որ դրան լայնութեան վրայ ձգուած էր ամրութեան համար՝ վերցուեցաւ, և Աղանի սեղանատուն մտաւ տասնամեայ աղջրկան մը հետ, որ բոկոտն էր, պատառատուն զգեստներ հագած, գլուխը խեղճ թաշկինակով մը ծածկած, և մնակերուն ծայրերը կ'երևային՝ ազուաւ թեւերուն պէս սև : Նիհար էր այդ աղջիկը, գունաթափ, և մորթն արևէն էրած . բայց աչքին մէջ արթնութիւն կը փայլէր : ՉՕրսոյ տեսնալով՝ վախով մը կանկ առաւ և գեղացւոյ քաղաքավարութեամբ ծռեցաւ . ետքը Աղանիի հետ ականջէն խօսեցաւ և նոր սպաննուած փասխան մը տուաւ անոր :

— Իմ կողմանէս շնորհակալ եղիր, Քիլի, հօրեղբորդ, ըսաւ Աղանի : Ի՞նչ պէս է, աղէկ է ինքը :

— Շատ աղէկ է, և պատրաստ է ծառայելու քեզի : Աւելի կանուխ չկրցայ գալ, որովհետև շատ ուշացաւ . իրեք ժամ մաքիին մէջ սպասեցի իրեն :

— Չե՞ս ընթրած :

— Չէ, ժամանակ չունեցայ :

— Հիմա քեզի կու տանք : Հօրեղբայրդ հացի կարօտութիւն ունի :

— Քիչ մը . բայց անկէ աւելի վառօղի պէտք ունի :

— Ես քեզի մէկ հաց մը կու տամ իրեն համար՝ և վառօղ ալ, բայց ըսէ իրեն որ խնայութեամբ գործածէ այս վերջինը, որովհետև սուղ է :

— Աղանի, հարցուց Օրսոյ զաղղիարէն, որուն կ'ընես այս ոլորմութիւնը :

— Հոստեղացի աղքատ աւազակի մը, պատասխանեց Աղանի նոյն լեզուով . այս պզտիկն իր եղբոր աղջիկն է :

— Կարծեմ ոլորմութիւնդ լաւագոյն տեղ պէտք էիր տալ : Ինչո՞ւ համար վառօղ կը դրկես անզգամ մարդու մը՝ որ անով անօրէնութիւններ պիտի ընէ : Թէ որ այս աստիճանի կարեկցութիւն չըլլար հոս աւազակներուն՝ վրայ, շատոնց 'ի վեր անոնք աներևութացած կ'ըլլային Գորսիգայէ :

— Մեր երկրին ամենէն գէշ մարդիկները՝ մաքիներուն մէջ պահուրտողները չեն :

— Հաց տուր, անոր խօսք չունիմ, բայց բնաւ չեմ ուզեր որ վառօղ արուի :

— Եղբայր իմ, պատասխանեց Աղանի ծանր կերպով, դու ես տան տէրը, և ամէն բան քուկդ է . բայց առաջուց մէկ իմացընեմ քեզի՝ որ ես մէհնարու կու տամ այս աղջրկան որ երթայ ծախէ, թէ որ չկարենամ վառօղ տալ աւազակի մը : Թէ որ վառօղ չունենայ, ի՞նչպէս պիտի կռուի գիւղային պահանջութեան զինուորաց հետ :

Այն միջոցին պզտի աղջիկը հացի կը տորն անյագ աչքով կը լափէր, և փոփոխակի ուշադրութեամբ Օրսոյի և Աղանիի երեսը կը նայէր, ուղելով իմանալ ըսածնին :

— Ի՞նչ է նայինք այս մարդուն աւազակ կոչուելուն պատճառը, հարցուց Օրսոյ : Ի՞նչ անօրէնութիւն ըրեր է որ գացեր մաքիին մէջ պահուրտեր է :

— Պրանտօլաչիոյ անօրէնութիւն ըրած չէ, ըսաւ Աղանի : ՉՅովհաննէս Օրիցոյ սպաննած է, որ իր հօրը բսպաննողն եղած էր՝ այն միջոցին որ ինքը բանակին մէջն էր :

Օրսոյ գլուխը զարձուց, կանթեղն առաւ, և առանց պատասխանելու՝ սենեակն առանձնացաւ : Այն ատեն Աղանի վառօղ և պաշար տուաւ պզտիկին, և ինչուան դուռը տարաւ զինքը, ուր ըսաւ . « Ըսէ հօրեղբորդ որ ամէն բանէ աւելի՝ աղէկ հսկէ Օրսոյի վրայ » :

Հետևապէս գալ րեքրով :

1 Աւազակ ըսածնիս՝ Գորսիգացւոյ առամաբը աստիկ գէշ նշանակութիւն չունի :